

# ԲԵՇԱՐԱԿԱԳ

— 10 —

ՕՐԱԿԱՐ

ԸՆԴՀԱՅԻ, ՏԵՍԵՍԻԱՅԻ ԵՒ ԲԵՇԱՐԱԿԱԳԻ

ԳԻՏԵԼԵՍ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 16.

1845

ՕԳՈՍՏՈՍԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

— 1 —

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ո՞ւնիբաճճի :

Ո՞ւթ գիշեր ատեն մարդ թէ որ  
աչքը դարձնէ գէպ՝ ի պարզ երկին-  
քը, անթիւ անհատնում աստղերը  
տեսնելով կապշի կըմնայ. իսկ թէ որ  
յարդգողին լուսաւոր ձամբուն վրայ  
դիտակը շտկելու ըլլայ, ապշութենէն  
միտքը կըխմարի, ու լեզուն կա-  
պուած լուսուծոյ մեծութենէն կը-  
սոսկայ. լուսանկ են նաև երկրիս երեսի  
արարածները. անուսումն մարդուն  
աչքին առջելը մութ վարագոյը մը  
կայ, որով կամ չտեսներ զանոնք, և  
կամ վեր՝ ի վերոյ նայուածքով՝ ա-  
ռանց դիտելու կանցնի կերթայ. իսկ  
ուսումնասէրը ամէն բան քննելով,  
էն մանր բաներուն վրայ ալ հաւա-  
սար կըզարմանայ, հաւասար կը-  
զմայլի, հաւասար հետաքրքրութիւն  
կըշարժի ու չկտանար : լուսում-  
նականաց հետաքրքրութեամբը նոր  
աշխարհը մըն ալ գտնուեցաւ, որ ա-  
մէնուն աչքին դիմացն ըլլալով ալ  
դարձեալ աներեւոյթ է, և կըսուի  
լուսարհ մանրացուցի. որուն վրայ աս  
հատուածիս մէջ քիչ մը տեղեկութիւ-  
տանք :

Լուսական անունով ՊԵՐԼԻՆԻ

անուանի բնաբանը 1836ին ՊԵՐԼԻՆԻ  
Ճեմարանին իմացուց թէ ինքը ման-  
րացոյց գործիքով Փուսքարեզի, Պու-  
կենի, Տանիմարքայի, Ուկոտոնի ու  
Շիրձենթիի կաւիշներունուկրային  
կազմութեանցը մէջ գտեր է մանր  
անթիւ ջրային կենդանիներ որ քար  
դարձած են, և առանց մանրացուցի  
փոշիի պէս բան մը կերևնան, ու վը-  
րանին կենդանական նշան չտեսնուիր,  
և մէկ բթաչափ կաւիժի մէջ գրեթէ  
միլիոն մը կենդանի կայ : լուսին ի-  
մաստնոց հետաքրքրութիւնը շար-  
ժեց, և անկէ ետքըշատ մարդիկ մաս-  
նաւոր փութով ետևէ ինկան ամէն  
տեղի կաւերը, կրային կազմութիւն-  
ները և ամէն բան քննելու : Եւ յի-  
րակի լրակնեի անունով համբաւա-  
ւոր բնագետը Փարիզի քով լան-  
թիւլեի ըսուածտեղը գտաւտեսակ մը  
կաւ, որուն մէկ բթաչափին մէջ համ-  
րեց յիսուն ութը հազար հատ մանր  
կենդանիներ . ըսելէ թէ մէկ խորա-  
նարդ մեթրի մէջ սիմտի գտնուի ի-  
րեքհազար միլիոն կենդանի : լոնս-  
տալ երկրորդական կարգի կրային  
հող մը զննելով տեսաւ որ բոլոր գոյա-

ցութիւնը աս կենդանիներէն ձեացած է, և հետը գրեթէ ուրիշնիւթխառնած չկայ: Տարքեր Տերպիշիրի կրային կազմութեանց մէջ տեսակ տեսակ մանրաճճիներ գտաւ: Ծիւթը լըվորտ գտաւ որ կարմիր ձեան կարմրութիւն տուողը անթիւ անհամար մանրացուցի մանրաճճիներ են որ աչքով անկարելի է թէ տեսնուին. բայց թէ ձեան մէջ Երբ գոյացած են՝ յայտնի չէ: Արտաման ( ) տեսսայի բնագէտը գտաւ որ շատ ձկներու, թռչուններու, չորքոտանեաց, նաև մարդու աչքին մէջ կըդանուին զանազան տեսակ մանրաճճիներ: և ասքանս փորձելու համար ա՛ռ ուզած կենդանւոյդ աչքը, մէջի սեը ծակէ, ու ջուրը մաքուր ապակիի վրայ առնելէդ ետքըդիր զօրաւոր մանրացուցի մը տակ ու զննէ: Է կօվենհոք դիտեր էր թէ մարդու բերնին մէջ կըքնակին անթիւ մանրաճճիներ: և ասքանս աւելի ստուգեց աս տարի Ա' անտլանուվ գաղղիացին, և տեսաւ որ մարդու թռչուն մէջ կան միլիոնաւոր կենդանիներ, որ աղէկ մանրացուցի հազիւ կըտեսնուին, իսկ մարդուս ակրաներուն վրայ կպած ու քարացած աղտը, կըսէ Ա' անտլանոնց մեռած մարմիններն են: Ի այց թէ Երբ կըգոյանան բերնին մէջ՝ չգիտցուիր:

Ա' անրաճճիներէն շատը հին ատենէն մնացած են ու քարացած, և ինչպէս որ ըսինք՝ շատ տեղ հողի կարգ մը ամբողջ, կամնիստ մը ամբողջ՝ աս կենդանիներէս ձևացած են, ուստի կրնաս իմանալ իրենց թիւը. բայց շատն ալ կան որ հիմանակուան ծովերու լըներու մէջ և ձախճախուտ տեղուանք կըդանուին ու կապրին: Ա' խօսքիս հաւտալու համար հոտած լի մը մէջէն ա՛ռ կաթիլ մը ջուր ու մանրացուցիդ տակը դիր: կըտեսնես մէջը տեսակ տեսակ օձեր կըվըխտան, ոմանք կծիկ եղած վրայէ վրայ կըզեւան, ոմանք թաւալելով կըշարժին, ոմանք սողալով, ոմանք ալ անշարժ իրարու վրայ կպած կըլլան:

Ա Երնըն Հարքուր անգղիացին հիմակուան ապրող մանրաճճիներու մէջ գտաւ տեսակ մը, որ օրուան այլայլ ժամերուն մէջ գոյներնին կըփոփոխիւն: զոր օրինակ ինչուան առտուան ժամը վեց գոյներնին կանաչէ, ետքը կամաց կամաց վարդագոյնի կըփոխուի, և ինչուան իրիկուան չորսը սիրուն կարմիր կըդառնայ: Ետքը նորէն գոյներնին կըսկսին կանաչի փոխել, որ ինչուան առտուան չորսը բոլորովին կըկանացնան: անկէ ետքը առջի կարգով ամէն օր կըփոփոխին: Ա' գտնողը աղէկ մանրացուցով երկար ատեն դիտելէն ետքը, ասանկ կըմեկնէ, թէ կենդանւոյն փորուն մէջ կայ ամենամանը կարմիր կէտ մը, որ ժամը վեցէն ետքը կըմեծնայ, ու կարմրութիւնը կըտարածուալ բոլոր մարմնոյն մէջ: Ետքը ատենը գալուն պէս նոյն նիւթը նորէն կամփոփի ու կէտ մը կըդառնայ: Ի այց աս երեսոյթս ինչէն առաջ գալը յայտնի չէ: ոմանք կըսեն թէ օրուան ջերմութենէն ու լցուէն է: և աւելի հաւանական կերենայ թէ իրենց կենսական մէկ գործողութենէն ըլլայ:

Է Հրենպէրկ եօթանասունումէկ տեսակ կենդանի գտաւ հին կաւիճներու և կրային հողերու մէջ, որոնց էն խոշորին մեծութիւնն է մէկ գըծաչփին քսանը ըսին մէկը: այսինքն անսնցմէ քսանը ըսին հատը մէկ գծաչփի կըսէ: Ի տաւնակ քսանուեր կու տեսակ նաւթիլ ու զանազան դրամաքարեր, քառասուն տեսակ ալ գայլախազ դարձած մանրաճճիներ: ինչպէս են Ա' ոնտրայի մօտ Արավզանտի կաւիճին մէջի կենդանիները, և այլն: հինգ տեսակ բոյս, որ մանրացուցով հազիւ կերենան, սպունգներ և սունկի տեսակ բոյսեր: Խակ Արավինեի բնագէտին խօսքին նայելով: միայն Ի աղղիայի ու Պեղջիայի մէջ գտնուած կաւիճն ու կրային կազմութիւնները յիսուն տեսակ մանրաճճիներէն աւելի ունին: քսան-

ուերկու տեսակ միայն Պատգեայի մէջ կըդտնուին իրենց մասնաւոր յատկութիւններովը : Իսկ գայլախազ դարձածներուն մէջ քառասուն ութը տեսակը, կըսէ, հիմակուան ապրող մանրաճիններուն նման են, որ ծովերու կամ անոյշ ջրերու մէջ կըդտնուին :

Ուստի հին ու նոր մանրաճիններուն տեսակը ինչուան հիմա հազար հինգհարիւրէն աւելի է . և շատ քննութիններէն ետքը հաստատուեցաւ թէ ամէն կիմայ իրեն յատուկ մանրաճիններ ունի՝ հասարակ կենդանեաց պէս . ֆանոնք որ ցրտային գօտիներու մէջ կըբնակին՝ չեն կրնար դիմանալ ապաք երկիրներու մէջ . նմանապէս տաք երկրի մանրաճինները չեն կրնար ապրիլ պաղկողմերը :

Ա. Հրենպէրկ շատ զննութիւններէն ետքը աս հետեանքներն հանեց .

Ա. Ծակ մանրաճիններուն գործարանքները պարզ չեն :

Բ. Պանրաճինները իրենց գործարանացնայելով գլխաւոր երկու կարգ կըբաժնուին :

Գ. Բնակութիննին հասարակ կենդանեաց պէս զանազան կիմաներու համեմատ է :

Դ. Իրենց բազմութենէն շատ անգամ բնակած ջրին գոյնը կըփոխեն, ու ջրին փոսփորականութիւն կուտան :

Ե. Ծակւերնին խիստ շատ է, այնշափ որ անհատնում միլիոնաւորներ մէկտեղ գալով՝ երկրիս վրայ հողի կարգ մը ձեացուցած են :

Զ. Խիստ բազմածին են, անանկ որ անոնցմէ միայն մէկ հատը երկուժամու մէջ ուրիշ միլիոնաւոր կենդանիներ կըծնանի իրեն նման :

Է. Խերենայ թէ աս կենդանիները ամենեին չեն քնանար :

Ը. Կըտնուիննակ հասարակ կենդանեաց մարմնոյն մէջ ( ինչպէս որ վերը ըսինք ) :

Թ. Պառնցմէ շատը այնշափ թեթև են, որ շատ անգամ հովին զարնուածքէն օդը կելլեն :

Ժ. Խերենայ թէ աս կենդանինե-

րէն շատը իրենց ձեւը կըփոփոխեն : ԺԱ. Իրենց պղափիկութեւը նայելով ուժերնին շատ է : ԺԲ. Կաղական գործարանք ունին :

ԺԳ. Պատաքին ձեւերնին իրարմէտարբեր է . բաց անկէ՝ ոմանք պատենաւոր են, ոմանք ոստրէի ձեւով, ոմանք խղունջի ձեւով, ոմանք եղջիւրաձեւ ոլորած, ոմանք ոսպնաձեւ՝ որ դրամաձեւ կամ դրամաքար ալ կըսուին, ոմանք կըրակ, գլանաձեւ, օձակերպ, գլխաւոր, անգլուխ, շարժուն, անշարժ, և այլն :

### Դաշտ :

Վէտ վէտ խաղան կոհակք յուզեալ ցողաբար . Նոքա գարձեալ սուզին գարձեալ գան 'ի վեր . Իբր ՚ի խընջսս կայթս հարկանեն գեղապար . Զկըլեալըն չուր պողեն ուղնդամքը ընդ այեր :

ՈՎԱԴՏՈՍ

ԾԱՌԱՅՐԻՆ խոշոր կենդանեաց մէջ մարդուս ամէնէն առաջ ձանցուածը դլփինը՝ կերենայ, որովհետեւ ամէն ծովերու մէջ ու ամէն ծովեզերք կըդտնուի : Բնապատումները աս ձու կենդանածիններուն կարգը սեպէր են, ու կէտի տեսակ է կըսեն . վասն զի անոր պէս ալ գլխուն վրայ ծակ մը ունի որ կերակրին հետ կըլլած ջուրը կերթայ քթին ներսի կողմը պարկի մը մէջ կըժողվի, և ուղած ատենը ան ծակէն լուրս կըցածքեցնէ : Դլփինը խիստ շուտ ու խիստ աղէկ կըլողայ, և շատ անգամ ջրին երեսէն ինչուան հեռու տեղ կըցածքէ : Ավովրաբար ծովեզերքէն հետու կըպտըտի, բայց սաստիկ մըրիկ ու ալէկոծութիւն եղած ատեն

1. Ինչպէս մեկ՝ նմանապէս եւրոպացիք աս ձըկան անունը յունական բառով՝ Delphinius, Delfino, Dauphin կըսեն . իսկ տաճկերէն Եօնոս գուլը կըսուի, որ Յովանու ձուկ կընշանակէ, որովհետեւ դլփինն ալ կէտի տեսակ մըն է . բայց ոմանք ու յագ գուլը ալ կըսեն :